

Մ Ի Զ Ա. Տ

(Ըարունակութիւն, Տես էջ 49:)

ԻԵ

ԱՅ. Ք.

Ամառնային՝ գեղեցիկ առաւօտ մ' էր.
պատուհանի մը առջին նստած արևը
կը դիտէի որ հետզհետէ քանի կը բար-
ձրանար՝ թեթև մշուշ մը առջևէն կը
հալածէր. քող մ' էր որ գիշերային զո-
վութիւնը ընդհանուր բնութեանը վր-
րայ ձգած էր, և արդ թեթևացած՝ գո-
լորշիացած դէպ' ի վեր կը բարձրանար:
Գեղեցիկ էր յիրաւիտեսարանը. արծը-
թի փոշիի անձրև մը կը նմանէր՝ ընդ-
հանուր մթնոլորտին մէջ սփռուած:

**Ավար ծեր մը առաւօտեան զովը վայ-
ելելու համար նոյն պատուհանը եկաւ
նստաւ. ոչ թէ բնութեան գեղեցկու-
թիւնը դիտելու, վասն զի աչուըները ան-
կար էին. շատոնցուընէ դժբաղդութիւ-
նը անոնց վրայ մուժ քող մը ձգած էր,
ու միայն դէպ' ի երկինքը վերցնելու կը
գործածէր, ուր անդադար կ'ուղղէր իր
սրտին հառաջանքները:**

Երբ թռչող կերպ կերպ կանչուրո-
տելը մտիկ կ'ընէինք, թիթեռնիկ մը որ
իր զուարճութեանց հետ գեգերելու
կանխեր էր, անմիջապէս առջևնիս ծա-
ռի մը վրայ եկաւ հանգչեցաւ: Զար-
մանքս չկրցայ բոնել անոր կերպ կերպ
գեղեցկութիւնը տեսնելով, ու ծերուն
դառնալով,

— « Յիրաւի ըսի, բնութիւնը երկօ-
րեայ վայելք մը տուեր է իրեն. բայց
ո՞րչափ ալ նախանձելի է ըրած բոլոր
այն գեղեցկութեանց համար որոնցմով
զինքը զարդարեր է »:

Հառաջեց ծերը և ըսաւ .

— « Անշուշտ չկայ արարած մը որ իր
յատուկ գեղեցկութիւնը չունենայ. բը-
նութիւնը իրը մայր գորովագութ տուեր
է ամենուն որչափ պէտք էր որ իրարու-

չնախանձին, և անանկ կարգադրեր է՝
որ մէկին պակսութիւնը միւսին կա-
տարելութիւն ըլլայ, որպէս զի ամեն
մէկը իրեն յատուկ առաւելութիւնն ու-
նենայ: Ա.յլ ես, յիրաւի դժբաղդ, ա-
մենուն եմ նախանձակից. նոյն իսկ
այդ թիթեռնիկիդ, որ հաղիւ թէ քա-
նի մը օրուան վայելք ունի: ինքը իրեն
սակաւօրեայ կեանքը վայելելու հազա-
րաւոր աչքեր ունի, որ անշուշտ իրեն
յողողդ էութեանը հազար ու մէկ վայ-
ելք են. ուր ես խաւարի մէջ խարիսա-
փելով՝ կոյր սոխակի մը նման, միայ-
նութեան ստուեր եմ: Ո՞վ թէ գիտնայիր
ինչ ըսել է աչք. բայց անհնարին է թէ
մէկը կարենայ բմբոնել՝ ցորչափ անոնց
բարիքը կը վայելէ: Ստոյգ գիտցիր որ
անանկ անդին բարիք մը կորսնցնողի
մը համար՝ աշխարհքս է և չէ. կը լսէ,
կը շօշափէ, կը զդայ. ինչ է շօշափա-
ծը, ինչ է զդացածը: Ահա ստուեր մ' է
խաւարի մէջ շրջող. էակ մը որ է և չէ »:

— « Բայց, ըսի, թիթեռնիկի իսկ ո-
րուն վրայ կը նախանձիս, ժամանակ
մ' ունի որ նախանձ գրգռելու տեղ՝ թե-
րես խորշում կը բերէ »:

— « Այս, ըսաւ կոյրը, է ժամանակ մը
որ իրեն աչքերն ալ ոչ արդի գեղեց-
կութիւնը կրնան ունենալ և ոչ իսկ ար-
դի զօրութիւնը. բայց այն ատենն ալ
իրեն կենաց պիտոյիցը յարմարցուած
են: Կու գայ յետոյ ժամանակը. անյագ
ուտելով ծանրացած մարմինը ուրիշ
կենաց պիտոր յարմարի: Շատ անգամ՝
նուրբ մետափափ մը հիւզով ծառի ճիւ-
ղէ մը ճարտար օրօրոց մը կը կախէ.
գերեզման մըն է այդ ուր ինքզինքը առ-
երևոյթ մահուան մը կու տայ: Հոն համը
բերութեամբ կը սպասէ վերանորոգման
ժամուն. զիտէ արդեզք որ ժամ պի-
տոր գայ որ ունեցած թաթերը ոչ ևս
նոյն ծանր թաթերը պիտոր ըլլան. որ
զլուխը ոչ ևս նոյն այլանդակ զլուխը
պիտոր ըլլայ. և թէ նոյն ատենն ալ ի-
րեն յատուկ ես մը պիտոր զգենու:
Անատոյգ է մեզի. բայց այս յայտնի է,
որ երբ ժամանակը գայ, զլուխը ոչ ևս
նոյն զլուխը կ'ըլլայ. թաթերը՝ նուրբ

թեթև ու ճկուն զլանիկներու շարք մը
են այնուհետեւ . վասն զի նուրբ խոտին
ծայրը հազիւ պիտոր շօշափեն , երբ ո-
դու որդի փոխուած՝ թեթևաթռիչ ա-
նոնց վրայէն արշաւէ . ի՞նչ օգուտ կրնան
ընել իրեն այն ատեն այն ծանրակազմ
անդամները , մինչդեռ ամենաթեթեւ
թաթիկներու պէտք ունի : իսկ գլուխը ,
այն որ ծնօտիկներու կոյտ մը կրելով՝
անմեղին այլանդակ կերպարանք մը
կու տայ , գիտէ արդեզք որ գլուխը՝ ալ
գլուխը պիտոր ըլլայ : Բոլոր այն զէն-
քերը որ ալ օգուտ մը չունին , զինքը
ծածկող դիմակին հետ մէկդի պիտոր
թօթափէ , և ահա գլուխս մը վերանորո-
գած , ահա նոր տեսակ են մը : Գլխոն
երկու կողմը երկու գոհար կը զգենու՝
կոյտ մը հազարաւոր աչաց . ուր արդեզք
պահուած էր անոնց սերմը որ այս-
պէս յանկարծ վերանորոգման հետ կը
յայտնուին : Տես որչափ խնամք , որչափ
գութ ունի բնութիւնը այդ չնչին էա-
կին վրայ , որ ոչ միայն այսչափ , այլ և
ճակտին մէջտեղը ուրիշ խումբ մը ա-
չաց տուեր է . որպէս թէ ոչ բաւական
ըլլային անոնք որ հազարներով մէկտեղ
հաւաքած տուած է : Եւ ինչպէս կրնամ
չնախանձիլ մոտածելով որ այդ էակը որ
այսօր այսչափ կը խայտայ , երէկ գետ-
նաքարշ որդ մ'էր որ հազիւ իր մեր-
ձակայ առարկայն կը տեսնէր , և այսօր
իբր հրաշքով մը այսպէս գեղեցիկ նո-
րոգուեր է . երէկ ամեն արարածոց խա-
ղալիք էր , այսօր վեր երկինքը արշաւե-
լով ամեն բան իրեն ոտից նեղքեր կը
տեսնէ : Գեղեցիկ նմանութիւն մը ար-
դարև որ մեզի վայելից վայրը՝ երկինքը
կ'ակնարկէ : Յիրաւի անհնարին է մար-
դուս կրկին նորոգուելով կորսնցուցա-
ծը շահելու . և այդ իսկ անհնարին վրշ-
տի և լքման դուռն կ'ըլլար , թէ որ եր-
ջանկագոյն հանդերձեալ մը վշտացե-
լոյն համբերութեան գաւազան մը չըլ-
լար » :

Ի՛լ

Արձան .

Աչքն 'ի մարդ՝ նոյն իսկ ողջոյն մարդն
է , իր ողջոյն էութիւնը . արդեզք նոյն այն
զգայարանքն չէ մի որուն վրայ յստակ
կը նկարուի անձին էութիւնը : Աչուրնե-
րը՝ դրունք են յիրաւի հոգւոյն , որոնց
միջոցաւ արտաքինը կը կարդայ ու ներ-
քինը կը մատնէ : Դիտէ անոնց փայլը ,
զննէ անոնց կերպարանքը . ահա կը
կարդաս անոնց կերպ կերպ երեւութիւն
վրայ՝ խաղաղութիւնը , խոռվութիւնը ,
արդարութիւնը , անիրաւութիւնը , և
կերպ կերպ կը կը կը կը : Բնութիւնն իսկ
կարծես թէ այդ վախճանին համար
շարժուն տուեր է զանոնք , որպէս զի
անոնց ամեն շարժմանկը նեղքին կրի-
ցը յայտարար ըլլայ . միով բանիւ ներ-
քին էակը իրեն արտաքին մատնին
ունի՝ որ և գեղեցկագոյն մասն է իր ան-
ձին :

Բայց վերցուր այդ աչքերն . ահա
արձան մը շարժուն :

Դիր նորէն՝ բայց հաստատուն , ան-
շարժ . ահա արձան մը գարձեալ :

Այդպիսի արձան մ'է և միջատը :

Կը նայիս վրան , կը զմայլիս , կը հիա-
նաս գեղեցկութեանը վրայ , կերպ կերպ
գոյներուն , աղուր բարեվայել կազ-
մուածքին , թեթև ճապուկ մարմնոյն .
հոգի մը կ'ուզես տալ անոր , միտք մը
հասկցող զգացմանցդ , բարեկամ մը
հաւատարիմ կ'ուզես կանչել :

Ամեն բան անօգուտ . աչքդ աչքին
կը տանիս՝ և ահա լքումը սրտիդ կը
տիրէ . ի՞նչ է :

Տեսար որ աչքը գոհար մ'է յիրաւի ,
բայց գոհար մը որ սրտիդ չխօսիր . զար-
մանքդ կը գրաւէ այս , բայց ըմբռմանդ
համեմատ , անոր նեղքին էութիւնը չես
կարդար վրան նկարուած . միով բանիւ
հետաքրքիր մտքիդ յագեցնող պատաս-
խան մը չտար :

Եւ ոակայն կերպարանքը խօսուն է .
դիտէ զինքը . կը տեսնես էակ մը վր-

տահար բիւր վշտաց . հազար վտանգից մատնուած . կեանքն իսկ կեանք է՝ ինմա . թէպէտ հազար գեղեցկութիւններով զարդարած է զինքը բնութիւնը՝ այլ աւելի բազմագոյն վտանգից ենթակայ եղած է անոնց պատճառաւ :

Եւ սակայն աչքը 'ի նմա գոհար մ'է : ի մեզ նոյնը՝ գեր քան զգոհար՝ հոգի մ'է , բարեկամ մը՝ առանց որոյ թշուառ ենք :

Բայց արդ առնենք քննենք այն գործարանը՝ որ զմիջատը շարժուն արձան կ'ընէ :

ԻԹ

ՎԿԱՅ .

Ճանճ մը աստանդական կը թափառէր , մերթ աստ , մերթ անդ հանգչելով . և թէ որչափ նեղութիւն կու տար իրեն յամառ յարձակիչ յարատելութեամբը՝ այն կը լուեմ : Բայց արդեօք կերպով մը չէր կրնար բաղդատիչ նմանութիւն մը ըլլալ ոմանց՝ որ գոնէ դուռ , տնէ տուն մոլորեալ կը թափառին անդործ և անզբաղ . և թէ նեղութիւն և ձանճրութիւն կրնան ըլլալ համբերող բարեկամաց՝ այն և ոչ իսկ մոլորնուն կ'անցնեն . և յիրաւի . վասն զի մոլորնին աւելորդ մտածութեամբ մը յոդնեցնել ըսել է :

Աստանդական ճանճ մ'ես , ըսի մը քովս , անգործ և անհոգ . գոնէ մտածութեանս գործի մը եղիր : Բայց հարց մոնք մ'որ ընեմ պատասխան մը տալ չես կրնար . համբերէ ուրեմն թէ որ նիւթական ռամիկ բոնութեամբ մը քեզմէ բան մը ուղենամ հասկնալ :

Բոնեցի , ու սուր մկրատով մը անոր աջակողմեան աչքը կտրեցի : կունտ մ'է ասիկայ , ամեն մէկը զիտէ , զիսուն աջակողմեան զին մթնագոյն կարմիր գոյնով , և իրեն զոյգը ձախակողմեան զին է : Երբ կարեցի , մէջը կարմիր նիւթ մը տեսայ անմիջապէս աչքին կամարին տակը ծեփած , ճերմակի զարնող թանձը նիւթ մը կեղրոն ունենալով : Ծա-

նօթութիւն չունեցող մը այս կարմիր նիւթը արիւն կը կարծէ , որ ուրիշ բան չէ , բայց եթէ գոյնատու նիւթ մը , որ ըստ այլ և այլ միջատաց՝ մերթ կարմիր կ'ըլլայ , մերթ կանաչ և մերթ գեղին : Երբեմն մթնագոյն , երբեմն պայծառ , և երբեմն սև . մերթ ալ մութ մանուշակագոյն կամ մութ կապուտ , ծիրանեգոյն , թուխ և այլն , և ըստ այնմ աչքն ալ այս կամ այն գոյնով կ'երենայ :

Այսպէս ճանճը անդամատած՝ դրի գաւաթի մը տակ որ հետեանքը գիտեմ : Տեսայ որ կենդանին առանց ամենսին աշխուժութիւնը կորսնցնելու , առջևի թաթիկներովը քանի մը անգամ գլուխը շփելէն ետքը , սկսաւ ասդիս անդին քալել , ինչպէս թէ ամենսին կորուստ մը ըրած չըլլար :

Մնոր վրայ ուրիշ ճանճ մ'ալ բոնեցի գիրուկ , լեցուն , աղէկ սնած , միով բանիւ էգ , փոխանակ որ առաջինը արու էր : Այս անդամ փորձը կատարեալ ընելու համար , զգուշութեամբ մը երկու աչքն ալ կտրեցի . աչքին մէկը ունելիքի մը վրայ հաստատած՝ մանրագիտի մը վառարանը անցունելով՝ ճանճը առջինին հետ գաւաթիւն տակը զրի : Կը զիտէի որ ինչ շարժմունք պիտի ընէ . կը կարծէի որ ճանճը տեսութիւնը կորսնցուցած՝ ասդիս անդին պիտի զարնուէր . բայց չէ . քանի մը անդամ թաթիկներովը գլուխը շփելէն ետքը , սկսաւ իրեն բնական աշխուժութեամբը քալել . կ'ելլէր կ'իջնէր գաւաթին վրայէն , ինչպէս թէ ամենսին զրկում մը կրած չըլլար :

Այն ատեն ուրիշ երրորդ մը բոնեցի գլխատեցի , ու մարմինը աղատ թողլով որ անվնաս ցատքուէ , զլուխը ունելիքի մը վրայ առի , ու պղտի մանրագիտով մը սկսայ զիտել :

Ով որ ուղէ նոյն գործողութիւնը ընել զիւրին է . կը տեսնէ որ ճանճին ճակտին մէջ տեղը , կամ թէ ըսեմ գըլխուն գագաթը և երկու աչաց մէջ տեղը , իրեք զնտիկներով եռանկիւն մը ձեւացած է , որ են երեք հատիկ աչքեր . և են ասոնք որ բնապատումք պարզ

աչք կը կոչեն, որոշելու համար բաղադրեալ աչքերէն, որ գլխուն երկու կողմը եղածներն են, ինչպէս որ պիտոր վկայէ մեզի ճանձին աչքը որ մանրադիտին վառարանը անցուցինք :

Այս երկորդական աչքերը ստուգելը դիւրին է նաև առանց մանրադիտի : Անցեալները պարտէ զը պտըտած ատենս ճպուան մը ձայնէն միտքս արթընցաւ որ բազմավիպին խմբագիրը միջատին վերջին հատուածը անհրաժեշտ կը պահանջէր, որ չեմ դիտեր ինչ պատճառաւ այսպափ ուշացեր է : Մօտեցայ զգուշութեամբ մը ու կամացուկ մը ձեռքս երկնցնելով ճպուոր վար առի, որ ճոճուալով կարծես թէ կ'աղաչէր որ երկօրեայ ազատութենէ մը զինքը չզրկեմ : Դիտմունքս աչքը դիտելն էր . երկու կողմի բազադրեալ աչքերն խիստ յայտնի թուխ կանաչ գոյնով, մէջը սև կէտերով կ'երւային . բայց ուշադրութիւնս ճակտին վրայ իրեք հատիկ յակինթ գոհարի նման կէտեր զրաւեցին, որ լուսոյն կերպ կերպ զարնելով ազամանդի նման ճառագայթարձակ կը շողային : Ահա . ուրեմն ասոնք ուրիշ բան չեն կրնար ըլլալ՝ բայց եթէ պարզ աչքերն . որոնք ստուգելը մերկ աչքն իսկ կը զօրէ :

Բասձներէս յայտնի կը տեսնուի որ բնութիւնը միջատաց ընդհանրապէս երկու տեսակ աչք տուեր է . մէկը՝ իրեն մեծութեամբը խիստ յայտնի՝ մեր ըզգայարանաց տակը անմիջապէս կ'եյնայ . միւսը ոչ միշտ :

Ուստի գալով հետևանքին, ինծի շատ հաւանական կ'երևնայ թէօմիւրին կարծիքը որ մեղուներու և ուրիշ միջատաց համար կը զուրցէ որ երկու տեսակ աչք ունենալին անոր համար է՝ որ մէկով մօտանց տեսնեն, միւսով հեռուանց : Ասով բնութիւնը անոնց ալ փոխարինած կ'ըլլայ այն կարողութիւնը՝ որով մենք այլ և այլ հեռաւորութեանց աչքերնիս կը յարմարցնենք :

I.

Քննիչ .

Ճանձին գագաթնային պարզ աչքերն ստուգելէն ետքը՝ անցայ մանրադիտիս առջին որուն վառարանը անոր բազադրեալ աչքերէն մէկը դրեր էի : Շիտակը խոստովանելով՝ գործիքս շատ մեծ ծառայութիւն մը չէր կրնար ընել ինծի : Իրեք ապակիէ բազադրեալ խողովակ մը ըլլալով՝ շուրջ շուրջանակի յիսուն անգամ կը մեծցընէր առարկայն : Ուստի որչափ ալ հետաքրքրութիւնս յագեցնելու ջանար՝ միշտ փափելու կտոր մը կը թողուր :

Եթէ որ մէկը կարենայ այնպիսի միջոցով ճանձի մը աչքէն հատուած մը վառարանը անցնել, կը տեսնէ որ գունաւոր նիւթ մը ցանցակերպ հիւսուածքի մը վրայ տարածուած է : Հետզիետէ որ գունաւոր նիւթը կը ցամքի, ցանցակերպ մարմինը՝ ապակիի նման թափանցիկ երեսան կ'ելլէ . այս է եղջերեայն թափանցիկ որ վերնամաշկի մը պէս աչքին գունաւոր կը պատէ : Ցանցակերպ անոր համար կ'ըսեմ, վասն զի տեսքը ցանցի մը կը նմանի, կամ մաղի մը որ վեցանկիւն ծակտիքներով ծակծկած ըլլայ . բայց անանկ գեղեցիկ շարուածքով ու կանոնաւոր շէնքով, որ մարդկային ձեռաց ամենափափուկ կիտուածը անհնարին է որ հաւասարի : Այս իւրաքանչիւր ծակը՝ մէյմէկ աչքի գուռէ, իրեն յատուկ կազմածին գործիներն յինքեան ամփոփելով :

Ուստի երեսակայեցէք մէյմը ինչ բազմաթիւ աչաց կոյտ մ'է իւրաքանչիւր բազադրեալ աչքի մը գունաւոր : Յարմար միջոց չունենալովինծի անհնարին եղաւ համրելլ . միայն վեր՚ի վերոյ հաշուով մը կրցայ երեսակայելոր քանի մը հաղարի կ'ելլէր գուռարը : Եւ զարմանալու բան չկայ . մըջիւնը իրեն աղքատութեամբը հանդերձ յիսուն հատիկ ունի. բզէզը՝ ինը հազար . թիթեռնիկը՝ տասնըեռթը հազարէն աւելի . կան ուրիշ միջատներ

դարձեալ որ քսանուհինդ հտղարէն աւելի ունին:

Արդ եղջերեային խւրագանչիւր ծակտիքը մէյ մէկ աչք է կատարեալ և որիշ իր մերձաւորէն: Հեռի է արդարեա մարդկային աչքին կատարելութենէն. անհնարին է թէ փնտուենք անոր մէջը բոլոր այն գործիներն որոնցմէ կը բաղկանայ մեր աչքին կազմարանը: Ընդհակառակն այսպիսի է անոնց կազմութիւնը:

Տեսողական ջիզը գունտ մը ձեացած աչքին կամարին կեզրոնը կը գրաւէ. իրեն մակերեսութէն հազարաւոր ջղային սկզբնական թելեր ճառագայթարձակ չորս կողմը կ'արձըկուին արտաքին գընտին կամ եղջերեային դէպ 'ի ներքին երեսը: Սակայն այս թելերը մինչև ներքին երեսը շօշափելու չեն հասնիր. իրենց վերջի ծայրին ու թափանցիկ եղջերեային մէջ տեղը թափանցիկ կոնաձևներ կան, նոյնպէս ճառագայթակերպ ուղղուած դէպ 'ի եղջերեային ներքին երեսը, որոնք իրենց խարսխովը եղջերեային կը յարին, իսկ գագաթովին՝ տեսողական ջղին թելերուն ծայրերուն հետ: Բատ այլ և այլ տեսակ միջատաց այս կոնաձևներու երկայնութիւնն ալ այլ և այլ կ'ըլլայ. շատ անգամ երկայնութիւննին՝ լայնութեան հինգ կամ վեց անգամը կ'ըլլայ, ինչպէս կարելի է ստուգել պատենաթեայ և թեփաթեայ վրայ. շատ քիչ անգամ ալ շատ կարծ կ'ըլլայ. և այս երկաթեայ վրայ կը տեսնուի, որոնցմէ է մեր ճանճն ալ, որուն կոնաձևները լայնութենէն հազիւ թէ քիչ մը աւելի երկայն են: Թափանցիկ կոնաձևներուն և տեսողական ջղին թելերուն մէջ տեղը տարածուած է գոյնատունիթը, որ ինչպէս ըսինք, ըստ այլ և այլ միջատաց այլ և այլ գոյնով կ'ըլլայ: Երբեմն այս գոյնատունիթը այլ և այլ գոյներու կոյտ մը է, որ խաւ խաւ վրայէ վրայ շարուած են:

Այսպիսի է միջատաց բաղադրեալ աչաց կազմութիւնը: Իսկ անոնց պարզ աչաց կազմութիւնը՝ քիչ մը կը նմանի ողնաւոր կենզանեաց աչքին կազմու-

թեանը: Եղջերեային ետեւը բոլորչի բիւրեղային նիւթն է, և անոր ետեւը գոյացութիւն մը որ ապակային մարմնոյն կրնայ նմանցուիլ. կորովիզն ալ՝ բիւրեղային նիւթոյն չորս կորմը ու շրջանակ մը կը կապէ:

Միջատը՝ երբեմն միայն այս մէկ տեսակ աչքն ունի, ինչպէս կրնայ տեսմուխ անթե այլաբունից վրայ: Նոյնպէս նաև մասկեր պատենաթեայ թրթուրները միայն այս պարզ աչքերէն ունին: Հիմնաթեայ թրթուրները ըստ մեծի մասին կոյր են. իսկ մեղուաց թրթուրները միայն երկու հատիկ պարզ աչք ունին: Թեփաթեայ թրթուրներն ընդհանուրապէս շատ մը պարզ աչքերէն ունին եւրագանչիւր կողմը: Կատարեալ միջատներէն ումանք՝ երկու կամ երեք պարզ աչք ունին բաց 'ի իրենց բաղադրեալ աչքերէն. այսպէս են Ռւզանիք, կիսաթեալ, Զղաթեալ, և վերջալուսի ու գիշերային թեփաթեալ:

Այս պարզ աչաց ըրած ծառայութիւնը անստոյդ է. բայց հաւանական կ'երեւնայ որ կարծատեսութեան որոշեալ են, ու միայն մօտ առարկաներու ըոշելու պաշտօնը ունին: Այս անկերնայ գուշակուիլ որ միայն՝ առանց բաղադրեալ աչաց՝ կը գտնուին թըլթուրներու և անթե միջատաց վրայ:

Հ. Յ. Վ. ԽՍԾՎԵՐԸԵՆՑ

Հետեւեալն ուրիշ անգամ: